ԱԼԹԸՆՃԸ—ՍԵՆԵ ՆՈՒՄԵՐՈ—221 ՀՈՒՄԱԱ—ԷՐԹԵՍԻ 14—ԴԵԿՏԵՄԲԵՐ—1857

ՍԱՀՄԱՆԱԿԱՆ

ՀԱՅԱՏԻՍ

Իշպու Մեծամեծայը Հ. ամատոս, հեր հաֆթա Ճումանա Էրթեսի կիւնդէրի տաղթրատագ տրը։

Սենեսի բէշին օլարագ • Գայիմէ	150	ղուրուշ։
Ամիսը տղեղը քէզալէք	» 80	»
Իւշ այլեղը քէզալէք	» 40	»
Վէ պիր նուսխէսու		5 ½
Տաշրա տը իշլեն պէհէր նուսխէսունա		20 փարա

բօսթա մասրաֆը ղեմմ օլունուր։

Իլանտրն պէհէր սրբատը պիր տէֆթէրդ 80 փարա
Էրի տէֆթա իշլեն պէհէր տէֆթասրնա . . 60 »
Իւշ տէֆթա իշլեն պէհէր տէֆթասրնա . . 40 »
Իւշ տէֆթատան զիատէ օլան, վէ զայէթ ուզուն իրա նամի իշլեն այրընա բուղուրլըդ օլունուր։
Տաշրատան կէլէն մէքթուպ վէ իլանտրն բօսթա մէսարիֆլէրի, կէօնտէրմէկլերին իւլէրինէ օլաուզուզ մահալատ պէյան օլունուր։

ՈՒՍՏԱՄԲՈՒԼ ԲՕԼԻՍԹԻԳԻՅԷ, ՊԵԼԼԷՏԻՅԷ, ՎԷ ԻԼՄԻՅԷ

ՎԷ ՄԷՎԼԱՏԸ ՆԱՖՈՒԱՅԸ ՍԱՅՅԻՐԷՅԷ ՄՈՒՍԼՈՒՄԱՆ ՊԱՆԴԱՆԱՅԸ

ԱՍԻԹԱՆԷ 14 ԴԵԿՏԵՄԲԵՐ

ՀԱՎԱՏԻՍԱԹԸ ՏԱԽԻԼԻՅԷ

Տէվլէթը Ամէրիկին ումուրու տախիլէսինդէն օլան էվլադը նագտոյկ խուսուսունուն պիր հիւսնիւ թէսվիյէսի, վէ պու պատաք թէրաֆը սարմանամը սէնիյէտէն իթթիֆաղ օլունաճագ օլան թէտապիրին թագրիրի զըմնընատա պու տէֆթա պատը Ամերիկա պիր գօմիսսիոն նատպ վէ թայէին պատրուլմուշ օլուսուզունատան, իշ պու գօմիսսիոնուն միւրէքքէպ օլուսու զու ազարարին էսասիսի պէր վէճնը ամի պէյան օլունուր։

Մէնաբիւ քեսթը հիւմայուն միւտիրի Մինրան պէյ։
Բարտվէրի Աբրահամ ամիրա։
Թրինկրըզատէ Յովհաննէս ամիրա։
Միւսիւ Պլաղ։
Միւսիւ Հանսօն։
Միւսիւ Էլէն։
Միւսիւ Տիւրան։
Միւսիւ Գամանսօ։
Միւսիւ Պալթաձի։
Վէ միւսիւ Ինվէրթի, գօմիսսիօնու մէղբիւրէ սըրքեսթիպի թայէին օլունմուշ օլուպ, էհլ իւ էրթապլան ատան ապրը ազալար տախի իլավէ օլունաճագլարարը աէնիյօր։

Ռուսական Գրաքէսի։

Պու տէֆթա Ֆրանսատան ալընան ցագէթալէրատ, Ռուսական Պու զատան մէսէլէսի հագգընատա սիւքիւթ օլունուպ, ֆագատ Վ ինննա Ճանիպինատէ տէվլէթը Ամէրիկա վէ Անգլիա տէվլէթլէրի մէմուրլէրի պէյնինատ պատը միւքեալէմատ վուգատա կէլմիշ օլուսուզունատան, պու մէսէլէնին պէյնէտատուէլ սիւրէթը խաֆիյէտէ թէսվիյէսինէ սարֆը սայ օլունմագատա օլուսու զու տախի զանն օլունմագատա տրը։ Ընճագ Անգլիա զաղէթալէրի պու զանն իլէ տախի լքթիֆա իթմէյիւպ, վէ մէսէլէյի մէղբիւր հագգընատա տուէլը մուտահիտէնին էֆքէարը վագտարարընա տայիր տիւրլիւ հավատխալէր նէշր իթմէյէ պաշլայըպ, Ֆրանսա տէվլէթի, մէմէքէթէյինին բօլիթիգատա իթթիհատընը վագթը տիսէրէ պըրաղարագ, շիմտիքի հարատ եալընրդ իտարէճէ իթթիհատընատրուբ բիրա կէօսթէրմէյէ, վէ պու խուսուսատա Ռուսիա տէվլէթի Ֆրանսա իլէ իթթիֆագ իւզրէ պաւլունմուշ իսկ տէ, իշ պու իտարէճէ իթթիհատն տախի տէվլէթինին մէսէլէյի հաղբրէ հագգընատա մէնվիի զամիրի օլան է ֆքէար սէրատէթէն ազնաշբլամաղ զանն օլունուր։

Իշթէ միւղէքքէրէյը մէղբիւրէնին սիւրէթի։

» Տէվլէթը Ամէրիկին ումուրատարիճէյէ նաղբրը ուպուհէթլիւ տէվլէթլիւ Ամալ բաշա հաղրէթլէրինին լէֆֆէն թէրաֆընընը իրատալ իթթիֆի միւղէքքէրէրի ումումիյէթլերինի տոպ խլէտիմ։ Նաղբրը միւշարալէյհ հաղրէթլէրի իլէ միւղաքէրէ իթմէքտէն սարֆը նաղար իթմիշ օլմասայրարդ, մէմէքէթէյին ուհատինէ տայիր ֆիքատատը ալեյհլերինէ, վէ խուսուսատա տէվլէթը Ամէրիկա իլէ մէմէքէթէյին պէյնինատ վագը օլան միւնասէպաթէ հիչ պիր վէճհ իլէ մուվաֆըգ օլմայան մանթպուխլէթ լաֆզընին միւղէքքէրէյի մէղբիւրէ տէ իսթիմալ օլունմուշ օլուսուզունա տայիր պաղը միւթալաաթը պէյան իտէրիտիք։ Ընճագ միւղէքքէրէրի մէղբիւրէյէ մէղվատ տիսիմիզատէն, նաղբրը միւշարալէյհ հաղրէթլէրինին պու մատատ հագգընատա սիղինիլէ թէքքրար միւքեալէմէլերի վուգու պուլատուզու հաքիւզրէ, գօմիսէրլերին բէտամի թահրիրաթընա ճէվապ օլարագ, տիվանը մախսուսպար մէմլէքէթէյինին իտարէի սաախլիկսի խուսուսպարընը միւզաքէրէ իթմէմէյէ գարար վերմիշ իսէ տէ, պու թահրիրաթէ տէրճ իլէ ամմէյէ մալիւմ օլան տէօրթ մատատէլեր Բարիս միւքեալէմէ մէճլիսինատ գարարկիր օլմատըգճա տիվանը Ռուսական Պուզատանը գավանէյինի միւլքսինէ միւթատալիգ օլան մէվատտան գարարլաշտըրըլմասընա մուպաշիրէթ իթմէյէճէրլերինի գաթիէն պէյան իթմիշլեր տիր։

Պուգրէշտէն կէլէն սոն հավատիսէ նազարէն Ռուսական տիվանը մախսուսսուս մէմլէքէթէյինին գավանէյինի միլքիսէսինէ միւթատալիգ խուսուսպրա միւտախէլէ իթմէյէճէյինի գաթիէն ճէվապ վերմիշ օլուսուզունատան տիվան տաղթիրլրպ ֆէսխ օլմուշ տուր։ Պուզատան տիվանը տախի օն պէշ կիւնէ գատար տաղթրատագ մը։

Մէմլէքէթէյին մատատէսի հագգընա Ռուսիա խարիճէյէ նազրը Բրէնս Կորչագօֆ թէրաֆընատան, տէրը Սատէթտէ մուգիմ Ռուսիա սէֆիրի միւսիւ Տը Պուլթնիվիճ կէօնտերիլէն խարիճ էգմէմուշ պիր թահրիրաթ Նը զաղէթատընա տէրճ օլունմուշ օլուպ, պէր վէճնը ամի լէթրճիւմէ օլունմուշ տուր։ Պու թահրիրաթըն մատալի մուգատամէճ զաղէթամիզա տէրճ օլունմուշ օլան նազրը միւշարալէյհինա տիկեր պիր գրլթա միւզէքքէրէսինին մատանի թատատիգ իթմէքտէ իսէ տէ, պունուն իլէ տախի Ռուսիա տէվլէթինին մէսէլէյի հաղբրէ հագգընատա մէնվիի զամիրի օլան է ֆքէար սէրատէթէն ազնաշբլամաղ զանն օլունուր։

Իշթէ միւղէքքէրէյը մէղբիւրէնին սիւրէթի։

» Տէվլէթը Ամէրիկին ումուրատարիճէյէ նազրը ուպուհէթլիւ տէվլէթլիւ Ամալ բաշա հաղրէթլէրինին լէֆֆէն թէրաֆընընը իրատալ իթմէյի միւղէքքէրէրի ումումիյէթլերինի տոպ խլէտիմ։ Նաղբրը միւշարալէյհ հաղրէթլէրի իլէ միւղաքէրէ իթմէքտէն սարֆը նաղար իթմիշ օլմասայրարդ, մէմէքէթէյին ուհատինէ տայիր ֆիքատատը ալեյհլերինէ, վէ խուսուսատա տէվլէթը Ամէրիկա իլէ մէմէքէթէյին պէյնինատ վագը օլան միւնասէպաթէ հիչ պիր վէճհ իլէ մուվաֆըգ օլմայան մանթպուխլէթ լաֆզընին միւղէքքէրէյի մէղբիւրէ տէ իսթիմալ օլունմուշ օլուսուզունա տայիր պաղը միւթալաաթը պէյան իտէրիտիք։ Ընճագ միւղէքքէրէրի մէղբիւրէյէ մէղվատ տիսիմիզատէն, նաղբրը միւշարալէյհ հաղրէթլէրինին պու մատատ հագգընատա սիղինիլէ թէքքրար միւքեալէմէլերի վուգու պուլատուզու հաքիւզրէ, Հինտիստան ճանիպինէ կէօնտերիլէն Ինկիլիզ ասքերինին Մըսրատան կէչմէկլերի իշլեն Մըսրը վալիսի նէզտինատ Ֆրանսա իմբէրատորունուն սարֆը սայ վէ զայրէթ իսէճէյինի վէ ասքերի մէրգուսմէնին Ֆրանսա արագիսինատէն կէչմէկլերի լազըմ կէլտիյի հաբատ, պու պատաք տախի հեր վէճհիլ ճահէթ իսէճէյինի վատ իթմիշ օլուսուզունու պէյան իթմիշ տիր։

Շու գատար քի Մուսխարէն վագը օլան պիր Բարլամէնթ մէճլիսինատ, հաշմէթլու Ֆրանսա իմբէրատորունուն պու թէքլիֆի իւզրէ, Ֆրանսա վէ Մըսրը թարիգի իլէ Հինտիստան ասքեր սէվգ իթմէք խուսուսունուն քէմալը սուսպէթի մուճիպ օլաճաղընա պինատէն, պու մատատէն սարֆը նաղար օլունաճաղը եւնէ Լորտ Բալմէրսթօն թէրաֆընատան պէյան օլունմուշ տուր։

— Պու տէֆթա Ինկիլթէրրայա, Աֆթրալիա ճանիպինատէն 421.020 Ինկիլիզ լիրասը կէօնտէրիմիշ տիր։

— Պու տէֆթա ալընան խապէրլէրէ նազարէն, Ինկիլթէրրատա վագը օլան ապճէ գրլէթի կիւն պէ կիւն տէֆ օլունմագատա իսէ տէ, Ինկիլթէրրա պանգասընը ընգօնթասունու թէնգիլ իթմէյէճէյի խմթիմապ գրլընմրշ տիր։

— Ճէնէրալ Հարիսգա Ինկիլթէրրա տէվլէթի թէրաֆընատան պիւ լիրա իրատա թայէին օլունմուշտուր։ Պու իրատա ճէնէրալը մումայիլէյհին հինի վէֆատընատա էվլատընա տախի իմա օլունաճագ տիր։

ՖՐԱՆՍԱ։ Մահալը սայիրէ միսիլլիս, պու ճանիպատէ վուգուա կէլէն ապճէ գրլէթինատէն տօղայր, ամէլէ թայֆէսինին տախի քեար իւ քիսապէն գալմըշ օլուսուզունա պինատէն, մէնաֆիի թիճարէթի միւսթէրլէմ օլան իմալատէ վէ կէրէք իպատուլլահին խայրընը մուճիպ իհթիրատատ թէ իանէ օրմագ իւզրէ, պիր միլիոն ֆրանգին տէվլէթ թէրաֆընատան թէսիսէ օլունաճաղը Մանիլիօր զաղէթասընատա մուհարրէր տիր։

— Իարիսատ նէշր օլունան Ռէֆ զաղէթասընին նէշրի պաղը մուպահատէթ մէպնի, կէչէնկէրատ Ֆրանսա տէվլէթի թէրաֆընատան մէն օլունմուշ իսէ տէ, հաշմէթլու Իմբէրատոր հաղրէթլէրինին, պաղը զվատը միւթէպէրինին իրթիմասընա մէպնի, մէղբիւր զաղէթանին յունվար իպթիատասընատա, եանի մէն օլունաղու վագրթատան եալընրդ պիր այ սօզատ, նէշր օլունմասընա մուտատէ իսէճէյլէր տիր տէնկյօր։ Զիւնբի պու մագուլէ պէհէր կիւն նէշր օլունան զաղէթալեր վասէթասի իլէ Լիւբոքատա խայր էշիտա կէչինմէք տէ օլուպ, եալընրդ մէղբիւր Ռէֆ-

զազէթասընդն Թէէլիֆ վէ Թասընա թայեին օլան քիմէնէլէրին ատէսի եէսի եիւղ օն սէօրթ քիշիյէ պաւլիզ օլսուզլու քէշֆ օլունմուշ տուր։ Պունլարդն ամէլէ մագամընտա օլանլար, Իմբէրաթոր հազրէթլէրինէ պիր արզուհալ թագսիմ իսիւպ մէգքիւբ զազէթանդն նէշրինէ բուխսաթ վէրիլմէսինի իլթիմաս ինմիշ օլսուգլարը, պազը զազէթալէրտէ մուհարբեր տիր։

— Պու Թէրաֆտէն վարիտ օլան խաբէրլէրէ նազարէն Ազէմ սէֆիրի Ֆիւրուզ խան յունվոր իպթիտայէրինտէ Բարիստէն հարէքէթ իտէճէք օլուպ, Աարտէնիա տէվլէթի իլէ Ազէմ Շահը պէյնինտէ խանը մումայիլէհ վասէթասի իլէ ադտ օլունմուշ օլան Թիճարէթ մուահէտէսինի իմզա իթմէք իւզրէ Թուրին ճանիպինէ աղիմէթ իտէճէքլէրմիշ։ Մումայիլէյհ պատէհու Թուլօնտա պիր Ֆրանսըզ ֆըրգաթինինէ իրքեապէն, ֆԹրապիզօն ճանիպինէ աղիմէթ իտէճէքմիշ։

— 1820 Թարիխինտէն սէրիւ Ֆրանսա ահալիսի շու գարարտէ արթմագտա պուլունմուշ տուր։

Թարիխ։	Ազայինին ատէտի։
1820	30·451·187
1836	33·540·910
1846	35·401·761
1856	36·039·364

Պու հիսապա Ռէզայիր ահալիսի տախիլ սէյիլ տիր։ Իշ պու օթուզ պէթը միլիոն ահալի տախի պիր վէճհը աթի թագսիմ օլունմուշ տուր։ Զիֆթէի 20·351·638, ֆապրիկա եւ հապը վէ տամլէ թագսիմը 2·095·371, ախէր սէհնատէքեար թայֆէսի, 7·819·141, իրտա ատահիպլէրի, մէմուրինի տէվլէթ, հէքիմ, ուլեմա, վէ բեամ վէ մուսիքիյէ էմմալ սէհնատէքեարան, 3·991·026, խըզմէթքեար թայֆէսի, 753·405, հիչ պիր սընըֆա տախիլ օլմայանլար, 782·496։

ԲՈՒՍԻԱ։ Բէթրօպուրդ։ Ճանիպինէն պէր վէճհը աթի մուհարբեր տիր։

« Դրան Տիւք Նէքօլա ճէնապէրինին Սիմֆէրօբօլ վէ Սէվաստօբօլ գալէլէրինի մուսպանէնէ իթմէք իւզրէ պու թէրաֆլէրէ ավլիմէթ իթմիշ օլսուգլարը մալիմ տիւր, Բարիս ահանամէսի՞ ահէքամընտա Սէվաստօբօլան Ռէնուպ թէրաֆընա խթիհքամ վէրմէյէ միւսաատ օլունմամըշ իսէ տէ, Շիմալ թէրաֆընդն գալէլէրինի պէօյիւսիւպ արթըրմայա տօղրուսան ։տօղրուսյա իթիրազ օլունմամըշ օլսուզլանա պինանէն, կէչէն մէսէլէտէ վուգուա կէլէն թէճրիպէլէրտէն խսթիֆատէ խտէրէք, պու գալէլէրէ խսթիհքամ վէրմէք մատատէսի գարարկիր օլունմուշ տուր էնկյօր։

» Միւշարալէյհ ճէնապէրի Կերչ գալէլէրինի վէ քէզալիք պու ճանիպատէ ինշասը իքմալ օլունմագտա օլան Բօլ գալէսինի վէ Լէնին գալէտէ պինա օլունճաղ օլան գալէլէրին մէվ գիրէրինի տախի քէշֆ վէ մուայէնէ իթմիշլէր տիր »։

— Ռուսիատէ էօթէտէն պէրիւ ճարի օլան եէսիրլէրին լազմը Ռուսիա տէվլէթի թէրաֆընտան գարարկիր օլմուշ տուր։ Պիւթիւն Ռուսիա ահալիսինին ատէսի 60 միլիոն նուֆուսու թէճալուզ իթմէսիի հալտէ, պունլարդն 30 միլիոնու եէսիր օլուպ, քիւպէրայը տէվլէթին էմվալընտան ատտա օլունմուշ, վէ պունլար պունլունտուգլարը արազի իլէ պէրապէր ալընըպ սաթըլմագտա պուլունմուշ օլսուզլանտան, պունլարդն պազը մէրթէպէ խէլասը խուսուսու Ռուսիա տէվլէթինին իֆրաթ մէնաֆիինի մուճիպ օլաճաղը տէբքեար տիր։

Իմտի իշ պու թէպտիլաթը միւհիմմէնին մէվատտը ատթիյէտէն իպտիբէթ օլաճաղը թէվաթուր պուլմուշ տուր։ Նյանի, մէզքիւր եէսիրլէրին մանթպուլէրինէ իսթիզան իթմէյէրէք էվլենէպիլմէյէրի, վէ եախսա սահիպլերի թէրաֆընտան մութլըգա էվլենմէյէ էմր օլունտուգլարը հալտէ տախի իթտաթէ մէճպուր օլմամալարը, վէ պատէլ մուհաբէմէ ալէյհլերինտէ իլամ օլունմատըգճա, մանթպուլէրի թէրաֆընտան բէնճիտէ օլունմամէլէրի, վէ իշլէրինի թէրք իտիւպ, ախէր խըզմէթէ կիրմէյէ ճէպր օլունմամալարը, վէ պիր քէօյտէն ջըգարըլըպ ախէր քէօյտէ իգամէ իթտիրիլմէմէլէրի վէ խուսուսատթը մէզքիւրէ Աբդուռահմանդն սայրը մահալլէրինտէ միւշահէտէ օլունան ահալինին տնվալինէ թէմմել օլունամագ իսէ տէ, Բուսիա ահալիսինին գատիմ տէն պէրիւ պուլունտուգլարը հալէ նիսպէթլէ, իսլահաթը միւհիմմէտէն ատտ օլունճաղը շիւպհէտէն վարէսթէ տիր։

ՃԱՌՕՆ։ Մէմալիքի միւճթէմէսի Ամերիգա գօնսօլօսու, Ռաբօն հիւքիւմէթինտէն իլթիմաս իթտիր մատտէլէրէ տէսթրէս օլմուշ օլուպ, պունտան պէօյլէ Ռաբօն մէմալիքինին էշէտ վէ էմթասընդն ատահա էհվէն ֆիյաթ իւզրէ իշթիրա օլունմասը գարարկիր օլմուշտուր։ Պու հալէ նազարէն Ռաբոն տէվլէթինին տուհլը էճնէպէյտ իլէ իիթիլամէթ վագը օլան արզիսիս թէպէյիւն իթմիշ տիր։

ՉԻՆՈՒՄԱՉԻՆ։ Չին սուլտանընտա պուլունան Ինկիլիզ վէ Ֆրանսըզ ատանամալարընա կիւնպէ կիւն կէմի վէ ասքէր իլավէ օլունմագտա օլսուզլանտան, Դանթօն իւզերինէ հիւճիմ օլունարագ ֆէթհ օլունմատըգճա, Չին տէվլէթի իլէ հիչ պիր մուգավէլէթէ կիրիշմէյէճէյի վէ պու հիւճիմիւն տախի աղ վագըթտան իճրա օլունճաղը միւհիմմէմէլ պուլունմուշ տուր։ Ֆրանսըզ ամիրալը, Դանթօն նէհրինին ահվալի մէճնուլ օլան պիր գըլթասընը քէշֆ վէ մուայէնէ իթտիսի էանատէ, Չինլիլէրին պիր գաչ գայըգլարընը պաթըրմըշ վէ Ինկիլիզլէր տախի տէօրթ ատէտա գայըգ զապթ իթմիշլէր տիր։

— Բէքինտէն վարիտ օլան թահրիրատթտէ Չին տէվլէթինին Դանթօն վալիսի Լէհի, մէմուրիյէթինտէն ազ իթմիշ օլսուզլու պէյան օլունմուշ իսէ տէ, պու հավատիս հէնիւզ թէհգուգ իթմէմիշ տիր։

— Նէվա իամինտէ Ինկիլիզ վաբօրու Ֆուհ-Չիօ նամ մահալլէ ավլիմէթ իթմէք իւզրէ, օն իւչ Չինլի վէ պիր քաչ Լիւրոբալը քիմէնէլէրի համիլ օլսուզլու հալտէ, մէզքիւր Չինլիլէր սէֆինէի մէզքիւրէ գաբատընը գաթթ, վէ եիրմի պինտէն ղյոտէ բիտալը զատ իտիպ, կէմինին սանատալընա պինմիշ վէ ֆիրար իթմիշլէր տիր։

— Ռուսիա տէվլէթինին մուախիրէն Սիպիր հուատուտինտէ վագը Ամուր նէհրի ճանիպինտէ Չին տէվլէթինտէն զապթ վէ թէսիրիր իթմիշ օլուսուզլու պաղը արազինին հէր հալտէ իատէ գըլընմասընը, Չին իմբէրաթորունուն էքիտէն մանթլուպ իթմիշ օլսուզլու ճանիպի մէզքիւրտէն խսթիհպար գըլընմըշ տուր։

ՀԻՆՏԻՍՏԱՆ։ Հինախատան մատտէսի հագդընտա Բարամէնթ մէճլիսինտէ Լորտ Բալֆուրմանթ թէրաֆընտան մանլիսմաթ թապէպ օլունտուգտա, միւշարալէյհ հաղրէթլէրի ճէնէրալ Ռէթրամ եարալանմըշ օլուպ, իւչ թագսիմ ասքէրին Լորտ ճանիպինէ մուվասըլէթ իթմիշ օլտուգունու պէյան իթմէքլէ քթիֆա իթմիշլեր տիր։

— Պու ճանիպտէն Լոնտրայա հոկտեմբեր 31 թարիխի իլէ պէր վէճհը աթի մուհարբեր տիր։

Լուգնովտան մահը հալին 21 ինտ ալընան խասէրլէրէ կէօրէ, ճանիպի մէզքիւրէ ասքէր վէ միւհիմմաթ իրսալը միւշքիլաթը քէսիրէ իլէ իճրա օլունտուգունտան, եէյէճէք հագդընտա գըլէթ վէ զարուրէթէ տիւշար օլունուպ, թօփ արաբալարընա գօչուլմուշ օլան ինէքլերի քէսմէյէ գարար վէրմէք իւզրէ պուլունմուշլար տը։ Դօլանէլ Կրէթհէտ պիր ալայ ասքէր իլէ, Միզաբօր պէլտէսինտէն զօրպալարը թարտ իտիպ, պէլտէի մէզքիւրէտէ բէք չօք էշէտ վէ էմվալ զապթ իթմիշտիր։ Ռէնէրալ Զըրչ գօմանտասընտա օլարագ Տէլ հիտէն հարէքէթ իթմիշ օլան պին իքի եիւզ նէֆէր ասքէր, իւչ մահալտէ զօրպալար իւզերինէ հիւճիմ իտիպ, տէօրթ պէշ եիւզ քիշի թէլէֆ վէ օթուզ ատէտտէն ղյոտէ թօփ զապթ իթմիշ տիր։ Նյանա սահիպլին ըֆիգլերինտէն պիրի պիր թագըմ զօրպալար պաշընա թօքլայըպ, միւթէատտատ թօփլար վէ միւհիմմաթ վէ լէվազիմաթը ասպիրէ իլէ Տինաբուր զօրպալարը իլէ պիրլէշմէք իւզրէ, Կուալիոր պէլտէսինտէն մահը մէզպուրուն օն ալթընընտա հարէքէթ իթմիշ տիր։

— Պոմպայ ճանիպինտէն վարիտ օլան հավատիատթէ կէօրէ, Մէհիտա Ռուբ պէլտէսի իտարէճինտէ պուլունան պիր թագըմ զօրպալար պէլտէսի մէզքիւրէ իւզերինէ հիւճիմ իտիպ, Ինկիլիզ զապթիթանընդն էքսէրիսինի գամլ վէ թօփլարը զապթ իթմէքտէն սոնրա, Ինկիլիզ ասքէրինի տախի ֆիրարէ մէճպուր իթմիշլեր տիր։

— Տէլհի հաբիմի Նուրատճա Շահդն պատէլ մուհաբէմէ էօմրիւ պրազիլիատարագ, Պէլլոր գաղէսինտէ խիթամը էօմրիւնէտէք հոպս օլունճաղընդն գարարկիր օլուսուզլու թէվաթուր պուլմուշ տուր։

Միւշարալէյհ տօգուան իւչ եաշընտա օլուպ, եիւզլերճէ սէնէլէր Ամրա գըլթասընդն էն ճէսամէթլի տէվլէթի օլան Մօզոլ շահրընդն էվլիյաքընտան պուլունմուշ տուր։

— Հինախատան ճանիպինտէն Ինկիլիզրա տէվլէթի մէմուրլարընա իրսալ օլունան հավատիատթի հագդընտա հիւքիւմէթ թէրաֆընտան պիր շէյ պէյան օլունմամըշլանտան, տօլայը պաղը Լօնտրա զապթիթալէրի տատմը խօշնուտսէյէթլերինի շէֆատճէ պէյան իթմէյէ պաշլամըշլար տը։ Պու տէֆա քիւշատա օլունան բարլամէնթ մէճլիսինտէ մախսուսճա Ինկիլիթէրրանդն ադճէճէ ահվալը զարուրէյսի քէշֆ օլունմուշ օլուպ, Հինախատանդն սուրէթը իտարէսինէ վէ բարլամէնթ ադաբընդն ինթիխապընա տայիր թէքլիֆ օլունմուշ օլան թէպտիլաթ կէլէճէք սէնէ բարլամէնթ մէճլիսինէ իհալէ օլունճաղը աղնաշըմըշ տը։

ՀԱՎԱՏԻՍԱԹԸ ՄԻԹԹԵՆԷՎԻԷ

Տէվլէթը Ալիսէ Թէրսանէսի իշխուն Ալիթանէտ պիր դըլթա վիտալը իբի անպարը վէ Իզմիտ վէ Կէմլիք ճանիպինտէ տախի պիրէր գըլթա վաբօր ֆրգաթինի ինշասը հագդընտա իրատէի Շահանէ սուտուբ իթմիշ տիր։

— Տօլմա պաղչէ ճիվարընտա ինշա օլունմուշ օլան ճէսիտա վէ միւքէրրէֆ թէսէրրուֆաթը Հիւմայունի թէզեին իթմէք իւզրէ, իգթիզա խտէն քեաֆֆիէ լէվազիմաթը, տէօրթ եիւզ սանարդտան խարբէթ օլարագ, Ալիթանէյէ կէօնտէրիլմիշ օլտուզունու խաբէրլէր տիր։

Թիխպար օլունմուշ տուր։

— Ռէրիտէի թիճարէթի իամի իլէ պիր ատէթ զազէթա Ալիթանէտէ պուկիւնլէրտէ նէշր օլունմայա պաշլամըշ տը։ Ռէրիտէի մէզքիւրէ պու թէրաֆտա վուգուա կէլէն ատավարը միւնտէրիճ վէ ումուրու թիճարէթէ հէր քէսին մէնաֆիինի միւսթէղիմ օլաճագ խուսուստա միւթաալիգ օլուպ, Ֆրանսըզ Բում լիսանլարընա տախի թէրճիմէ օլունարագ, վէ Լրմէնի հուրուֆաթը իլէ թիւրքճէ օլարագ տախի օն պէշ կիւնէ պիր ատֆա նէշր օլունաճագ տը։

— Սէոսէլի տապրգէտէ իգհարը շէճատթ վէ մէթանէթ իթմիշ օլան ատաքիրի Շահանէյէ իթա օլունմագ իւզրէ, կէօնտէրիլէն օն պէշ պին ատէտա Դրբրմ մէտարիսը Ինկիլիթէրրա ճանիպինտէն Ալիթանէյէ վասլ օլմուշ տուր։

— Պաղտատա ճանիպինտէ կէչէնլէրտէ վուգուա կէլմիշ օլան գօլէրա իլլէթինին կիւն պէ կիւն ահալիյէ սիրայէթ իթմէքտէ օլուպ, բէք չօք վէֆատ զուհուր իթմէքտէ օլտուզունու պու թէրաֆտան ալընան թահրիրատթէ մուհարբեր տիր։

— Ինկիլիթէրրատա Լէվիաթան վաբօրունու լեալընը սոյտա հնտիրմէք իւզրէ, պու անէտէք վուգուա կէլէն մէսարիֆ միւհէնտիսլէրին քէշֆի իւզրէ, եէթմիշ պին Ինկիլիզ լիրասընա պալիզ օլմուշ տուր։ Պու վաբօր կիւնէ եիրմի եիրմի պէշ գատէմ իլերի կիթմէքտէն օն կիւնէ գատար թայմըզ նէհրինէ էնէճէյի մէմուլ տուր։ Մէյիրճիլէրտէն վէ ամէլէտէն խայլը սագամլըգ զուհուր իթմիշ տիր։

— Կէչէն Մէճմուատէ վատա օլունտուզու իւզրէ, Ալտանա ճանիպինտէն ալընան հավատիատթը պէյանընա պէր վէճհը աթի իպթիտաար գըլընմըշ տը։

» Ալտանա էյալէթինէ տախիլ թուճիւնամ մահալտէ պիր թագըմ հայատուտա վէ էշգընա Արաշ ճանիպինտէ գամլը նուֆուս վէ զատպը էմվալ միսիւլիւ ֆուգարայի մէմլէքէթ հագդընտա զուլմ վէ թէաատիատթէ միւճատէրէթ իթմէքտէ պուլունմուշ օլուպ, Արաշ միւթէատրքը տատատէթլիս խուրշիտ բաշա հազրէթլէրինէն պու թէրաֆտա մուվասըլէթլերինէն գըրգ էլլի կիւն էվվել, էշգիեա յի մէրգումէտէն եիւզ իւչ գատար էշիատա պիր եէրէ կէլիպ, Արաշ վէ հէվալիսինտէ պուլունան սայիր ատօրթ գազալէր ահալիսինտէն էլլիտէն զիյատտէ էշիատը գամլ վէ ճէրհ իթմէքտէն մատատա, պէշ եիւզտէն միւթէճավուզ հայվանատթ վէ էմվալը սայիրէյի տախի զատպ իթմիշ։ Վէ օլլարը իւզերինտէ պուլունան քէսիրլի եաղմա իտիրէք գըշլալարընա տէօնմիւշ օլտուգլարը բաշայի միւշարալէյհ հազրէթլէրինէն մէսմուի օլտուգտա, մէրգումլարը թէյտիպ իլէ, էմվալը միրիսէտէն պիմիմէթլէրի պուլունան տէօրթ պին քէսէյէ եադրն պէգանանդն տախի միւմբիւն մրգտարը թահսիլ օլունմագ իւզրէ, Արաշան իքի պուլուգ սատթ մէսաֆէտէ վագը Ռինան նէհրի ճանիպինտէ պիր թագուբ ասքէր վէ թօփլար իլէ մրգտարը քիֆայէ սուվարի ասքէր սէվգ իթմիշ իսէ տէ, էշիատը մէրգումէ հէնիզ պու ճանիպէ մուվասըլէթ իթմէքտէն, Լինտերին նահիյէսի միւտիրինէ թէսատրֆ իտիպ, հիւքիւմէթ թէսլիմ օլունմատըրինէ տայիր նահիյէյի մէզքիւրէ միւտիւրինին նատիհաթընա, սիլահ չէքէրէք ճէվապ վէրմիշ օլտուգլարընտան պիր մուհարբէպէ վուգու պուլուպ, մէրգումլէրտէն օն պէշ նէֆէր թէլֆ օլմուշ տուր։ Ալ էօնտան իտալը սէնէլէրտէն պէրիւ իթտաթ տայրէսինտէն ջըգմըշ օլան Օէյթուն նահիյէսի ահալիսինէ իսթինտաթ իթմիշլեր իսէ տէ, բաշայի միւշարալէյհ հաղ-

բէթլէրի նահիյէի մէջքիւբէ սէօզ տահիպլէրինի նէղտինէ ճէլպ իսիւպ՝ մուամէլաթը թալթիֆկէ իլէ, արթըգ հայտուսլուգ թարիգինէ սիւլիւք իթմէյիպ, տայրէյի ինգլեատէ կիրմէլէրինի վատ իթտարմիշ օլմաղլէ, պունլարըն եանլարընտա պուլունան էմվալը միրկէ վէ սայիրէնին թահսիլինէ տէսթրէս օլապիլմիշ օլտուգլարընա, վէ պատնուն իւզէրինէ սայէյի տատէթվայէյի Խատիշահիտէ պու թէրաֆտա ահալի վէ ֆուգարանըն հիչ պիր մալ վէ էշեալէրի զայ օլմամըշ օլտուգունա պինեէն, պիլ ճիւմլէ ահալի, ճէնապը հազրէթը Շէհրիարի իչիւն տավաթը խայրխէնին թէքբար վէ թիզքեարընա վէ բաշայը միւշարալէյհին մեհտ իւ սէնա՝ վէ թէզայիւտիւ ֆէյզ իւ իգպալը տավաթընա մուպատէրէթ իթմիշլէր տիր։

—Ինէթբօպուրդ ճանիպինտէն ալընան սօն հավատիսաթէ կէօրէ, եէսիրլէրին խէլասը խուսուսունա բույրէթ վէ միւթալասաը հաշվէթլիւ Իմբէրաթոր հազրէթլէրի թէրաֆընտան պիր գօմիսիօնա իհտալ օլունմուշ իսէ տէ, պու մատտէ, ասլըղատէկէսանը ատվէթին էհէմմը մէնաֆիինէ սէբեբէ կէթիրէճէք սիւրէթտէ պուլունտուրունան, մումայիլէյհիմտէն պաղլարը պու խուսուսուն տէրաքատ իճրա օլունմասընա մուխալֆէթ իթմէքտէ օլմաէրի իլէ եագըն վագըթտա ֆիիլէ չըգարըլմասը բէք տէ մէմնուլ օլունտամաղ։

—Զէրքէս սէրկէրտէլէրինատէն օլուպ, տէվլէթը Ալիէ էմրը իւզրէ Շամ ճանիպինտէ իգտամէթէ մէմնուր օլան նայիպ Իմին պէյ նամ քիմէսնէ պու տէ ֆա քէնտիսինէ օլան նիմէթին գատրինի պիլմէյիպ, պէլտէյը մէզքիր ըսէտէն ֆիրար իթմիշ։ Վէ Զէրքէս տախի տուխուլէ պիր հօղ ատմասը մէմնուլտուր պու բունտան։ Միւմայիլէյհ իհտիմալ տիր քէնտիսինի պաղը Ալի իլէ պիր մուարէֆէսի վար կիպի կէօսթէրմիշ եախօտ կէօսթէրէպիլիր օլտուգունա, պաղը Ալի իլէ ճիւզէի վէ քիւլլի հիչ պիր միսիպէթի օլմատըգը պու տէֆա ամմէյէ մալիւմ օլմագ իւզրէ ըէսմէն իլան օլունմուշ տուր։

—Ֆրանսէզլը Տ. Գաբրիէլ Ալյոզովքի բահիպ պու տէֆա Նուսիա խմբէրաթորունուն էմրի իւզրէ, Պէսարապիա, Ինէնի Ղախչուան, վէ Դըրբմ էյալէթլէրինէ Ազանդ նասպ պույրուլմուշ տուր։ Պու վէսիլէ իլէ մումայիլէյհ կէրեք խմբէրաթոր, վէ կերեք պիրատէրի Կրան Տիւք Գօնսթանթին վէ կերեք վիքէլլը Ռուսիատէն ֆիվվէ էլ ատէ Լաթիֆէ մագհար օլմուշ տուր։

(Ամսագրէն խի–լասա։)

—Պիր միւտէթտէն պերիու ինխիրաքը միզաճլէ խատթա օլան ֆէլթանէթլիւ Խոջասանճը զատէ Պեարան Ամիրա, պու ատ ֆա քէսպը ինֆագէթ իթմիշ իսէ տէ, ամբըպպանըն նասիհաթը իւզրէ խայը վագըթ տահա թէնէֆֆիւս վէ խսիիրատաթէ միւհթաճ պուլունուրունան, ինամալ թապիր օլան միլէթ մէճլիսի բէխլիսինատէն խթիֆա խոխ, եէրինէ քէնտիլէրի միսիլ իւ տիրայէթ քեար վէ միւսթէգիմիւլ ատվար պիր զաթըն բէխ թային օլունմասը էմէլ օլունուր։ (Փէղլէ։)

—Ֆրանսա զրատթ մէկթէպլէրինատ էմտալ վէ ապրանընա ֆայիգ օլաճագ սիւրէթտէ քէսպը ֆէյզ վէ շերէֆ իթմիշ, վէ չէնա սէնէատէն պէրիու պու ճանիպատ խթիխատամ օլունուրուզ պաղը մէվասը միւհիմ մէտէ խայաթը մէհարէթ վէ մալիւմաթը քէսիրէ իթմիշ օլան ֆէթանէթլիւ Ֆրիդոր աղա Ալշաթօն, պու տէֆա պաղը թիճարէթտէ քիւշատ օլունան իմալաթ մէճլիսինէ ապա նասպ իւ թայէին պույրուլմուշ տուր։

Մէճլիսի մէդքիւրիւն սայրը ազալարընէն էսամիսի։

Լոնդրայի Շահանէ գալֆալէրինատէն ֆէթանէթլիւ Նիկոլաս աղա Պալեան։

Միւսիւ Տըլէֆ Ֆրանսըզ մէյմարը։

Միւսիւ Թիթէր։

Միւսիւ Թասի։

Միւսիւ Սթէմ։

Միւսիւ Կօրասն Ինկիլիզ գալֆասը։

Միւսիւ Ֆօսաթի Իթալեան գալֆասը։

—Կէչէն ճիւմաա էրթէսի կիւնիւ խարիճէյէ նազըրը տէվլէթլիւ ուպուհէթլիւ Ալի բաշա հազրէթլէրի վիւքէլա վէ սիւֆէրայա պիր պէյիք գիտֆէթ վերիպ, Սատրազամ հազրէթլէրինէ ատաղընտա Ֆրանսըզ էլչիսի միւսիւ Թուվնէլ վէ սօլունտա Դարբուտան բաշա վէ գարշըսընտա Ալի բաշա օլարադ, վէ գուսուրուտախի ազրատը իլէ թատմա օմմուլմուշլար տըր։

—Պու ագշամ Նուսրա սէֆարէթինատէ պէր պէյիք ռուսարէ վերիլէճէք օլուպ, վիքէլա, սիւֆէրա վէ միւթէպէրանը միլլը միւխթէլիֆէ տատվէթ օլունմուշ տուր։ Պու սուարէտէ, Պալաման մատտա, Ինկիլիզ ուսուլի իւզրէ պիր շարշը գուրուլուպ էյնինին մատտամասը իլէ ատրը քիշիզատէ մատտամլար սիւքքեանընտա օթուրարագ տավէթլիլէրէ էմմատայր միւթէնէվվիլ տաթըպ, հասրլաթը միլլը միւխթէլիֆէ ֆուգարալէրինէ վերիլէճէք տիր։

—Կէչէն բազար էրթէսի կիւնիւ Լրմէնի Դաթալէկի միլլէթինին Սամաթեատաքեայինի քիլիսէլերինին եօրթուսու կիւնիւ օլմագիլէ, մախսուսճա վազօրլար թէրլիթիպ օլունուպ. Նախագահ Ֆազիլէթլիւ Հասունեան Ընան սէրիիպ օրաս հազրէթլէրի վատէթտաը իլէ ճէմիյէթը միւթէպերան հաւպուրինատէ բէտմը բուհանիսի իճրա օլունմուշ տուր։

—Հանագ գալէսինատէն շու վէճհ իլէ եազըլը տըր։

Դեկտեմբեր 4 տալը կէճէսի, սաաթ իքի բատատէլերինատէ գահվէնին պիրինատէն դագատէ ամթէշ զուհուր իսիւպ, պատարըմագ իւզրէ իշերի կիրիլտիքատէ ոչրա իլէ տիզիլի քիւբլէր սու զանն օլունուպ թուրթուշան քէօմիւրիւն իւզերինէ պօշաթըլտըը կիպի. քիւբլէրատէ օլան սու քէսիին բագը օլատուզունատան շիտատէթլէ ալէվլէնիպ, երիմի պէշ խանէ. ալթմըշ սիւքքեան, պիր խան, պիր ֆուրուն վէ ատօրթ գահվէ եանըպ, օն գատար սիւքքեան տախի եըգըլըպ ամթէշ կիւճ իլէ ատօյնմիւշ տուր, պունատան ալթը մահ ագատէմ վուգու պուլան եանընը զկանընը ահալին ուունութմամըշ իքէն, պու ատ ֆա եինէ պու ահալինին հարիքվատ օլատուգլարը էսէֆ խոէճէք մէվատատէն տիր։

—Ինտիրնատ տախի պու կիւնլերատ իքի տէֆա գազատէն ամթէշ զուհուր էտիպ, պիրինի Պանեատա գաբուսունատա կիւնտիւզիւն ատաթ սէքիզատ խանէնին պիրինատէն գազատէն ամթէշ զուհուր էտիպ եազընը օ խանէ եանրպ սէօյիւնմուշ տուր տիկերի տախի գեկատմբեր պէշ բէնշեմ պէ կէճէսի ատաթ ուօգուզատա, Լակի ճամի էօնիւնատ պիր տիւքքեանատան գազատէն ամթէշ զուհուր էտիպ օն իքի տիւքքեան գատար եանըպ պասարըմը տըր։

ԿԷՉԷՆ ՄԷՃՄՈՒԱՓԷՆ ՊԱԳԻՅԷ ՎԷ ԻԻԼՈՄ։

Իմպիքլէրատէն զբգան կազ թէմիզ լէնաիքատէն ուօզրա, կազոմէթը թատ պիր օլունան թագսիմ խաղնէ սինէ կէլիր տէտիք, իմամ պու խաղնէնին տախի նէ օլուզունու թարիֆ իտէլիմ։

Կազոմէթը թապիր օլունան խաղնէ էէրին իչինատէ գաղըլը վէ թուզրա իլէ էօրիւլիւ այնը եուվարլագ պիր սարնիչ շէքլինատէ խաղնէ օլուպ, ինկիլթէրրատա տէմիր պոլ օլունուզունան, պու խաղնէ տէմիրտէն տախի եաբըլըը. վէ սու վէ հավայը սըգը թուլթուպ, դաշըմայաճագ տէրէճէտէ իհթիմամը եաբըմալը տըր։ Պու խաղինէ տայիմա սու իլէ ատօլու օլուր։ Պու խաղինէնին իւզերինատէ եարըմ քիւրրէ շէքլինատէ պիր պէյիք սաճ գաբագ օլուպ, ինպիքլերատէն հասըլ օլան կազ պօրուլարտան կէչիպ խաղնէնին իչինատէքի սու իլէ պու գաբաղին արասընա ատլար պօշ եէր գալմաղ։ լաքին կազ ատլմայա պաշլասընը կիպի, կազին գուվվէթի գաբաղը եավաշ եավաշ գալարըրը, արասընա ատլմայա պաշլար, վէ ատլուգճա գաբագ եիքսէլիր, շու գատար քի գաբաղին աղբրըրը կազին իւզերինատէ զիատէ պասարտա, ինպիքլերէ զոր վերմէմէք վէ ինպիքլերի բաթլաթմամաք իչիւն գաբաղին թէքէսինատէն պիր զինճիր ուզաթըրպ վէ պու զինճիր պիր մագարատան կէչիրիլիպ, ուճունա գաբաղին աղբրըրը գատար պիր աղբրըրգ ասըլարագ ատնկ օլուր։ Շէյլէ քի, ալթատան կէլէն կազին պիր բարչա սիւրթմէսի իլէ գաբագ եօգարը գարդար, վէ պիր բարչա կէվէճէսի իլէ գաբագ աշաղը էնէր։ Այէի Շահանէտէ Տօլմա պաղճէտէ եաբըլան կազոմէթը մէյտանտա օլտուզունատան, պունու հէր քէս միւշահէտէ իսէ պիլիր։

Կազ պու վէճհիլէ կազոմէթը խաղնէսինէ ալընարգատան սօղրա, պունատան տախի պիր կէնիշ վէ գալին պօրույա ալընըպ, պու պօրուատան տախի չամաշ չամաշ հէր գաշ ուֆագ պօրույա իսթէնիլիր իսէ թագսիմ օլունապիլիր. վէ մէղքիւր պէյիք պօրուլար մութլագա գալին տէօքմէ տէմիրտէն օլմագ լազըմ կէլիպ, ինճէլէր գուրշունատան, վէ սաճատան տախի օլապիլիր, վէ խանէ իչինէ ալընան ըշգէլարին պօրուլարը, քէզալիք, գուրշունատան, պիլօրտան, վէ թէնէքէտէն տախի օլապիլիր։

Յանագաք կազ պու վէճհիլէ ինճէ պօրուլարա ալընարգատան սօղրա, պօրունուն ուճունատան կազին հավայա չըգագաղը մահալէ հէր նէ բէսմ վերիլիր իսէ, կազ եանարը կիպի օրէսիմտէ ալէվ զուհուր իսէր։ Լվէրատ եանանլար էքսէրիսէ տէլիք տէլիք օլուպ, պու տէլիքլէրէ տիւրլիւ բէսիմլեր վերիլէ պիլիր, սօգատէլարատա եանանլար էքսէրիսէ ինճէ վէ խաչվարի եարբէլար օլատուզունատան, չըգան ալէվ քէրէնէք գանատանա պէնղեր. էլ հասըլ ատվիքլերէ նէ բէսմ վերիլիր իսէ, չըգան ալէվ տախի օ բէսմ ատ օլուր։ Ի՞նչ ատանմալարատա պու ուսուլ իլէ քէք չօք թօհաֆ բէսիմէր վէ եաղըլար տախի կէօսթէրիլիր։

Շիմդի կէլէլիմ կազին սարֆընա։ Լվ վէլատէն հէր քէս պաչ սահաթ կազ եագար իսէ, սահաթընա կէօրէ օ գատար բարա ալընըր իսէ, լաքին ֆապրիգա հէրքէսին նէ գատար կազ եագարը կէօրմէսինատէն, վէ հէր քէսին եագարը կազա սահաթ թութմասը եախօտ ատղուս սէյրէմէսի կիւճ օլուզունատան, պիր նէվի կազ սահաթը իճատա օլունմուշ տուր քի, այտա, հաֆիթատա վէ երլատա օ սահաթա պագրըրգատա նէ գատար կազ եանմըշ օլտուզուս անինատ թէ գէյեիւն իսէր։

Պու սահաթը տախի թարիֆ իտէլիմ։ Պու սահաթ տէօրթ թէրաֆը գաբալը էլէք շէքլինատէ վէ իչի թէքբէրլէք կիպի տիլիմ տիլիմ պէօլմէլի պիր ալաթ տըր. վէ եարըսը սու իլէ տօլու օլտուզունատան, տայիմա տօղրու տուրուր պու սահաթ թագսիմ պօրուսուսուլ իլէ, կազն եանտաղը պօրուլունուն արա եէրինէ վաղ օլունուպ էքսէրիյա պիր գաբալը եէրատէ թուլթուլուր վէ անախթարը կազ մէմուրունատա հրֆզ օլունուր։ Թուլթալըմ քի պու կազին հէր պիր պէօլմէսի պիր օրգալը շիշէ պէօյիւքլիս յինատէ տիր, թագսիմատէն կազ սալը վերիլմէսի կիպի, կազ իլէ տօլան կէօզ պօրունուն էօնիւնէ կէլիր. վէ եանա եանա պու կէօզ պօշանտրը կիպի, եանընտաքի կէօզ պօրունուն էօնիւնէ կէլիր, վէ պէօյլէ լաէն գաթի կազ եանարգճա սահաթ տախի տէօնէր վէ տէվլ իսէր։ Պու սահաթա մէրքուլ պաշկա պիր գաչ չարխ տահա վարտը, վէ էօյլէ ույտուրուլմուշ տուր քի, մէսէլա սահաթ օն քէրէ տէօնէր իսէ պիրինճի չարխ տախի պիր քէրէ տէօնէր, վէ պու պիրինճի չարխ տախի օն քէրէ տէօնէր իսէ իչիւնճի չարխ պիր քէրէ տէօնէր, վէ գուսուրուտա հաքէզա. իմամի այտան այտ, եախօտ ալթը այտան ալթը այտ, եախօտ տահա չապուգ վէ կէճ, չարխարտա պագրըտրզը կիպի, սահաթն գաչ քէրէ տէօնմիշ օլտուզու աղնաշըլըը. վէ սահաթտա գաչ օգգալըգ կազ կէօզիւվար իսէ, օ գատար օգգալըգ կազ սարֆ օլտուզու աղնաշըլըպ, ագճէսի տախի օլ վէճհիլէ մանթըպ օլունուր. վէ ատա եանըմազ։

Լաքին պունատա տախի տրգգաթտա շաեան պիր շէյ վար տրբքի. կազը գուլլանանլարտա զարարը վէ ֆապրիգայա պէլքիմ ֆայտէլի օլտուզունատան, ֆապրիգատան աֆվնը նիյազ իսէրէք քէյֆիյէթի ահալիյէ պէյան իսէրիզ։

Կազոմէթրատէ պաղէն կազ բէք զիյատտէ սրգրշարը հալտէ, պօրուլարը աղընատան օլ տերէճէ շիտատէթլէ տրշարը ըգար քի, եանմայա եէթիշմէյիպ, պիր թէրաֆտան եանար վէ պիր թէրաֆտան հավայա ուչար վէ զայ օլուր. պունատան ֆապրիգա գազանապիլիր, ջիւնքի ջօք կազ սիւրէր վէ պիլ հիսապ չօգատա բարա ալը։ Լաքին եագանա զարարը տը. պու սէպէպտէն նաշի Լյուբատա էքսէրի իտարէլի մահալէրատէ, կազ ըշըզընդն ալթընա պիր նէվի մուտուգ վազ օլունուր, իմամի կազին եանարը վագըթ հասրլ օլան չամթրար վէ շամաթատան. չօք կազ կէլտիյի վէ զայ օլտուզու աղնաշըլարը կիպի. մուսլուզու պիր աղ գաբայրպ, կազին շիտատէթի մէքս օլունուր վէ իսթէնիլէն այարա կէթիրիլիր, վէ պիր աղ գարանլըգճա եանարը կիպի, կազին էքսիյանի աղնաշըլարընատան, մուսլուգ աչըլըպ մանթըպ օլունան գատար կազ սալըվերիլիր. իհթիմալ տըր պու թէրաֆլարատա տախի պու մուսլուգլարատան վար տըր, եախօտ իճապ իսէր իսէ եաբանատա պուլունուր. շու գատար քի կազ ըշըզը հէր ըշըզատան է հվէն օլտուզունատան, պու գատար ինճէսինիատ արատանագ, պիր աշըզը թատանհքեալագատա սայրատիլիր։

Կելելիմ զէյթին եաղը, վէ շամ սապ ըզը վէ սու կազարընա։ Կերեք զէյթին եաղը վէ կերեք սայրը եաղարատան, քէզքին ամթէչէ, զայեթ թէմիզ վէ բարլագ կազ չըգար իսէ տէ, վէ քիրեճատէն վէ տաշատան կէչմէյէ հաճէթ գալմայրպ, մատէն քէօմիւրիւ կազընատան ագալի իւչ գաթի զիյատատէ քարլագ եատար իսէ տէ, հէր նէ սիւրէթտէ օլատ, պահալը սիւշտիւլիւնատէն իլճէ գայտ օլունուպ, ֆագաթ գուլլանմազա ույամամըշ տըր, չիւնքիւ, քէօմիւր կա-

զընտան 4–5 գաթ զիյատէյտէք կէ-
լէր։ Ռիմէակիրլէր եաղլը թօխում-
լարտան տախի կաղ չըգարմաղա ճահտ
իթմիշլէր իսէ տէ, պուռնտան տա պիր
նէթիճէյի խայրիյէ հասըլ օլամամըշ
տըր։ Պաղը եւն ֆտպրիգալարընտա
գուլանրըպ վէ արթըպ տէ օքիւլէճէք
օլան փիս վէ ֆէնտա եաղլարտան տախի
կաղ չըգարըպ, իտարէսինի ուլտու-
բան տախի օլմուշ իսէ տէ, պու տախի
ամմէ իշլիւն գլյատա կէլէմէզ։

Զամ սագըզընտան տախի, այնի
եաղտան չըգար կիպի կաղ չըգըպ։
քէօմիւր կաղընտան ըշըզը ելքի գաթ
գուվվէթլիւ իսէ տէ, պու տախի
պահալը կէլտիկնտէն իսթիմալի
միւմքին օլամամըշ տըր։

Նէհայէթ շու կիւնէրտէ Ֆրան-
սըզը Ֆիլը Նամ քիմէնէ տէթա
սուտան կաղ չըգարմագ թէճրիպէ-
լէրի իլե մէղզուլ օլուպ, էրէյիճէ
տախի վիւճուտէ կէթիրմիշ իսէ տէ
հէնիւզ ուտուտէն իսթիմալ օլաճագ
սիւրէթտէ օլմալըզընտան, թաֆսի-
լաթընա կիրէրէլմէզ։

Կաղ ըշըզընդն բէք չօգ մուհաս-
սէնտաթը տէքքիր իսէ տէ, պիր
եէրտէն պիր եէրէ կէօթիւրիւլմէսի
միւմքին օլամաըզընտան վէ նէրէտէ
պուլունուբտա օրատա եանար օլտու-
զունտան, կաղը պու մահսուրատան
տախի գուրթարարագ պիր մահալ
տէն պիր մահալէ սու կիպի նագլ
իթմէնին չարէսինի տախի արայանլար
պուլունմուշ տուր։

Վէ չիւնբի կաղ զայէթ խաֆիֆ
օլտուզունտան չօգ եէր թուրթար օլ-
մաղլէ պունու սրէլշտրըրպ ուֆագ
պիր եէրէ պըզըշարըմաղա ճահտ օ-
լունմուշ իսէ տէ, պէջլէ սրգըշմա-
տատա կաղը պիր մըգտարը սու
քէսիլիպ, պագը գալանընդն տախի
գուվվէթի զայ օլտուզունտան, չօգ-
տան պէրիւ պունտան սարքը նագար
օլունմուշ տուր։ Պու ճիւմլէ իլե
Իարիտաէ հալա իրի վէ պաթալ սաճ
վարիրլէր իլե պաղը մահալտէն պաղը
մահալէ կաղ նագլ օլունմագտա տըր։

Ռէնքիր սրիրլիթ վէ նէֆիթ եաղը
բուհու իլե պիր նէվի եանար սույա-
տախի կաղ թապիր օլունուպ, մախ-
սուս գանթիլէրի տախի վար իսէ տէ
պու տախի չօգ պահալը կէլտիկնտէ-
տէն եավաշ եավաշ թէբք օլունմագ-
տա տըր։

Թէճրիւպէ իլէ մալիւմ օլմուշ
տուր քի սօգագլարտա եանան կաղ
պօրուլարը, սատաթտա եիւզ եիրմի
օգգալըգ գապըն ալաճաղը գատար
մատէն քէօմիւրիւ կաղը եագարլար։
Զամ սագըզը կաղը օլտուզու հալտէ
պունուն նըսֆքնտան էքսիք կիտէր,
վէ զէյթին եաղը կաղը օլտուզու
հալտէ պիր չէյրէյի անճագ կիտէր
պու ճիւմլէ իլե քէօմիւր կաղը ճիւմ-
լէտէն էհվէն կէլիր։

Կաղըն ըսբէրմաչէթի վէ զէյթին
վէ գօլզա եաղը իլէ մուգայէսէսի
շու վէճհիլէ հիսապ օլունմուշտուր։
Վէ պու հիսապտա պիր ֆրանգ պէշ
զուրուշ հիսապ օլունմուշտուր։ Ֆա-
նէսի օթուզ տիրեմլիք եաղ մամու
սատաթտա եանար եիրմի բարալըգ։
Ֆանէսի եիրմի տիրեմլիք սատաթտա
եանար եիրմի տէօրթ բարալըգ, տա-
նէսի օթուզ ելքի տիրեմլիք գէրմա-
չէթի, սատաթտա եանար եիւզ բա-
րալըգ։ Զէյթին եաղը էն ալա գան-
տիլէրտէ օն ելքի բարալըգ, կաղ, սա-
թատա սէքիզ բարալըգ։ Պալտատ պի-
քրը օլունան մամլար պիրէր տանէ
ալնաշրըմալը, կաղն վէրէճէի ըշըգ
գատար ըշըգ վէրէճէք մամ ալնաշրը-
մալը տըր։ Իմտի ըսբէրմաչէթի իլէ
կաղն ֆէրգի Իարիտաէ օն ալթը
գաթ ֆէրգ իսէյօր եանի կաղ ըշըգը
սբէրմաչէթի ըշըգընտան օն ալթը
գաթ ուճուզ օլույօր։ Օէյթին եա-
զը իլե եարը պէ եարը, վէ եաղ մա-
մու իլե իւչտէ ելքի։ Կաղն պաշգա
մուհասսէնաթը տախի վար իսէ տէ,
գուլանանըլարա բանա մալիւմ օլտու-
զունտան պու մահալտէ պիքրինտէն
սարքը նագար օլունարագ կաղ մատ-
սէսինէ տախի պու մահալտէ խի-
թամ վէրիլիր։

Կաղ ըշըզընդն նէ օլտուզունու
աղնամագ վէ հէրքէս դօլայճա թէճ-
րիւպէ իթմէք իչիւն պիր թէրթիպ։

Նէմճէտէն, պէջլատան եարըլմըշ
պէյազ բիրօլար կէլիր քի, հէր քէսին
մալիւմիւ տիր։ Վէ տանէսի օն օն պէշ
բարայա սաթըլըր։ Իմտի ալ պունու-
լարտան պիր բիրօ, վէ լիւլէսինէ մա-
տէն քէօմիւրիւ թօզու տօլտուր, վէ
իւսթիւնիւ լիւլէճի չամուրու եա-
խոտ ալը իլէ սրվատրգտան սօղրա
պու լիւլէյի քէսքին պիր մանկալ ա-
թէչին իչինէ տալտրը վէ սաբը եանի
պօրուսու տրշարբտա գալտըն։ Ամ-
չին իչինտէ լիւլէ գէղտարտըզը կիպի
պօրուունուն ուճունա պիր մամ եանաշ
թրը, չըգան կաղ տէրագտաղ թու-
թուշուր վէ պիրազ վագըթ կիւզել
վէ բարլագ եանտրգտան սօղրա սէօ-
նէր, վէ լիւլէտէ գօգ գալըր։

ԻԼԱՆ

Պէյանտէն պէրի օլտուզու իւ զրէ
մուգատամամ բիյանգօ խուսուսի մէն
օլտուզի ճիհէթի իլե չէքիլմէք իւզ-
րէ պուլունան բիյանքօ պիլէթէլերին-
տէն հէր քէսին եէտինտէ խայրիճէ վէ
սաթրմագ իւզրէ տախի էրէյիճէ
պիլէթ գալմըշ վէ պու քէրրէ մէրհա-
մէթէն մուվագգատ սուրէթիլէ եէ-
տէ պուլունան բիյանքօ պիլէթէլերինին
սաթրմասի խուսուսունա բուխատթ
լթա պայրուլմուշ օլմասի իլե իչտու-
բիյանքօլերին ագտէճէ սաթրմըշ վէ
պիլէթլերի պագը ղէվթըն եէտինտէ
պուլունմուշ օլանդէրի բէք եագրն
վագըթտա չէքիլէ պիլէճէյի կիպի մա-
տաորնընն տախի միւատէթը մալիւմ
դարֆքնտա պիլէթլերի սաթրըլուպ
Ռիւբքճի խանընտա տարին Ռէ հրիպար-
ճը օպլու հօճա Գրիգոր քէֆալէթի
իլե վէ մէմուրինի Օսմանիյէ նէ զարէ-
թիլլէ մինատիպ մահալլէրտէ չէքիլիպ
արգատը արընճագ օլտուզու մալիւմ
օլմագ իչիւն իլան գալընտը։

ԻԼԱՆ

Ամամիւտա, Ամա համամը էօգո-ը-
պալընտա վէգի, պէն արընը արտանընդ նը-
պտանտ գիյատէսի պէր խանէ ի-ը Ռէրտֆը պտ-
ռանընդ վէ պէրէյէ նագը, վէ հավլէպէն
տախի Ամալարը կէօրի-ը, վէ պագի արտա
էնվանի մէյվէ աղաճլարը իլէ մ-ելյեէն պէր
պաղլէ, վէ պէրո-նի պաղլէպէ մերմերէն ֆէ-
պէր ֆըգիյէ վէ պէր հավ-ը վէ ի-սի գարիտա
պէօրն պէօյի-ֆ օտա պէր ռիլեր վէ պէր պէօ-
յի-ֆ սէրիլէ սօֆտա վէ պէր գարիտա պէօրն
օտա ի-ը մ-ուրպան վէ ի-ը ապրէսրիանէ ի-ֆ
սո- գո-յո-սո-, ի-ը ֆէօմ-ըլէ-ֆ, վէ ի-ֆ
մահվէն պէր ֆէպէր սարիճ վէ մահվէնէն պէ-
ըինպէն կի-մրահ սո- կէլեր, վէ ռէ-ֆրոր
պաղլէ ի-ելերինպէ պէր սէլամլըգ օտասը վէ
սայը լէվանիմրը մ-ուսմել օլարագ, էշ
պո- խանէ սարլըգ օր-ալ էսրէ-ֆլէ օլանլար,
Զ-գաճը խանընտա Զօպան օղը- Յուսանա-
նէս աղանըն օտասընտա հօճա Յակոբ էլէ
կէօրի-ը պէրեր։

ԻԼԱՆ

— Ֆրանսա վէ Ամսթրիա տէվ-
լէթլերի թէրքիլարընտան հէբիմ
ճէրահ վէ էպկելք իմիթիազ պէրաժը-
նա մաղհար օլուպ, պու տէֆա Վի-
էննա ճանիպինտէն տէր սատատէթ
կէլմիշ օլան միւսիւ Թոսոր Պիժօֆ
նամ թապիպ պէհէր սատատ սատաթ
պէշտէն օն պիրէ գատար Գոսգատա
Շաշեան հիւրմէթլիւ հէբիմ Սանի-
յէլ աղանդն էճգիտանէսինտէ պու-
լունարագ ֆուգարայա տախի պիրա
իճրէթ պագճաղը վէ մումարէյ-
հին սանայիի մէգքիւ բէտէ օլան մ-
հարէթը քէսմիլէպ մէշհուտ օրանդար
թէրքիլարընտան շէհատէթ գրընդ-
մագտա օլուսզու պէյանի իլե իլանը
քէյֆիյէթէ իպթիտար գրընանը։

ԻԼԱՆ

Պէօյի-ֆ Լէնի խանտա, սարրոֆ Գըլան-
ճէ վէ Ալոմգօ իմլասը իլէ, Նոյէմբէր 30
Բարիիլք էֆ պին էի-ը ֆօգասն 2190 ը-ր-ը-ն
ը-գ պէր գըլնա ալրգ պօնօ ղայ օր-պ, պէ-ֆէ-ի
Էահապընա Էօրէնմէշ օլտու-ը-նդան, ռէ-ի-ր
պօնօ հեր ֆէմն էէ-ֆէնէֆ պտ-ը-ն-ռ-ր ի-ե
հէ-ը պէր վէ-ճհիլէ իիեպարա ղայեան վէ հէ-ֆ-
օլ-ֆարընը իլան էինֆ ի-ղէ ռիերֆը մըղ-
էիպտ գրընմէշ դը։

ԳԱՄՊԻՏՕ ՖԻՏԱԹԼԷՐԻ ԳՆԱՅՈՒՄԷ ԻՒՐ

ՄԱԱ ԸՍՔՕՆԹՕ

10 ԴԵԿՏԵՄԲԵՐ 1857

	Գուրուշ
Լօնտրա օթուզ պիր կիւն վառէ	
Քէպենգք 3 այ վառէ	159½--160
Փարիս	
Ամսթրտամ	250
Պարէիլա	
Ամսթրտամ	
Վիէննա	580
Թրիէսթէ	575
Լիվորնօ	
Ճէնովա Լ. Ն.	247
Սմէսսա	

ՄԵՍՔԻԻՐԵԱԹ ՖԻՏԱԹԼԷՐԻ ԳՆԱՅՈՒՄԷ ԻՒՐ

14 ԴԵՏԿԵՄԲԵՐ 1857

	Գուրուշ
Ըէճիմիէ լիրա սաէտ	143 · 143⅛
» 20 լիք կիւմիւշ	28¼
Մէճմուա-ի 20 լիք պիլէն	38
Ամիկ սարի	32
Մահմուտիէ	140
Խայրիէ	42
Ճէնթա սարի	50
Մէրբիր լիրաաը	160
Ինկիլիզ լիրաաը	159¾
Ֆրանսըզ 20 ֆրանգլըգ	127⅝
» 5 » կիւմիւշ	31¾
Քուսիա խրիէլու պլիճուն	129
» գարպոմանց	24¼
Ղէմճէ օսմրան պլիճուն	215
» գրիմց չարգլը	73¾ · 74
» գուշլու լիրալ	34
Սպանեա տոսպին պլիճուն	550
» տիրկի լիրալ	36
Սիամսոլ · լուսիէ · Ճ լուսի · տրմ	60
Մաճար օլանէզ 0/0 108 »	71½ · 72
Եարալը » » »	82
Գէչիք էարբիլգ 0/0 տէ	52--52½
Սէհիմ Զաքչանէյի ամիրէ 0/0 ատիյօ	4¾ · 5
» Մալիէ 0/0 ոգոնիմօ	4

ԷՄԹԱԱՅԻ ԵՃՆԷՊԻՑԷ

ԴԵԿՏԵՄԲԵՐ 14

	գուրուշ
ՔԻԼԼԷ ՇԷՔԻՐԻ	
Ինկիլիզ ըրիսթ 6=10 լիպրա գնդիր	510
Լիվերբուլ 10 »	480--490
Օլանտա սէպրու 6-10 »	510
Ամերիքա 8 »	480—490
Ֆրանսրզ միւշէմմալը 10 »	460--470
Ինկիլիզ թօզ »	420—425
Օլանտա էքսթրա »	420—425
» պիրինճի »	4·5--4·8
» իբրինճի »	410--412
» իւշիւնճիւ »	405--407
Ֆրանսրզ »	405--407
ՏԻՄԻՐ	
Ինկիլիզ շէչիա լամա սէօրթ քէօշէ	
եա փուլագ »	85
Ինկիլիզ եարմա »	96 · 95
» սաճ շէչիա իլե »	120 · 125
» շէմպէր »	110
Մօսիալ շէչիա »	135--140
ԳԱԼԱՏ	
Գարա գուշ Թաղլը »	1160 · 1170
Լէհլէք »	»
Գաս զաս »	»
ԳՈՒՐՇՈՒՆ	
Ինկիլիզ »	200
Ֆրանսրզ »	» »
ՁԵՎԻՏ	
Պիր սրֆքը 0 »	2'0--300
Իքի » 00 »	
ՍԱՀՄԱՆ	
Մարսիլիա շէչիա »	215 · 220
Ինկիլիզ » 40 օգկ սոբ պիր »	» »
Մօր պապամ »	50
Սանթամարիա » » »	
Զամբը գրարբզ »	48 · 50
Շապ Ինկիլիզ »	80 · 85
Կէօզ Թաշը » օգկա	6½
ԳԱՀՎԷ	
Գարօ ֆինօ 0/0 »	1050 1100
Իքինճի » »	1000 1020
Իւշիւնճիւ » »	70--80
ՁԻՎԻՏ	
Ինկիլիզ »	125 · 130
Մարսիա »	
Գրբմբզ »	50 · 52
Պիպէր Լօնտրա Մարսիլիա »	9½—9¾
ՆԸՀԱՏԸՐ	
Ինկիլիզ »	12
Մըրբը գէնճուա էօգ »	
Թէնեքէ Ռուսի ռիֆթ սանարդ »	540
Ամերիկա բօմ 1070 արմ 1 կալօն »	17½—18
Ինկիլիզ »	20

ԷՄԹԱԱՅԻ ՏԱՎԻԼԻՅԷ

ԴԵԿՏԵՄԲԵՐ 14

Թիֆթիք տէրեմ օգկա	50--51
Ֆիլիկ Ինգարէ »	8 · 9
Ճէնրի »	11—12
Պալ մամու »	52 · 55
Մաղը սրահ »	15 · 15½
» ապլագ »	10
Քիմիրէ եարրագ »	
» սարը »	
» ֆիլոսէ գէճուա էօգ »	
Ադարբ ասէմ » »	
Ասիօն »	320 · 340
Սու սամ »	3½
Խամ վամուգ Իզմիր »	12
» Հարբրզ Մըրբ »	9—10
Սբզբր կէճիր »	12—13
Տօն եաղը Ամասրա »	
Մահմուդիէ Ամասրա »	
» Հալէպ »	
Քէօք պրայա » գնդր	320--350
Փալամուտ գարագ »	60
» ալբանմրշ »	70
Եարագ Լուսիլ »	550--580
» Ամասրա »	520--550
» եայգանմրշ » օգկա	17--17½
Զիմբր ապալա գէճուա էօգ »	
» Ամասրա » » »	
Թավշան տէրիսի 0/0 սաէտ	
ՀԱՅԻ ԼՈՓԿ	
Գուրաա սէյլ թիֆիկ 610 արմ	
Տէմիրսէշ » »	
Պիլէճիկ էթրաֆը »	
Կէրէվ » »	
Իրնիք գբաա »	
Ամասէա գբսաա »	
Ասա բարարը »	
Ուզուն գալան բարար քէշ	
Թրբեսվա Լուսիլ օգկա	
Էսիրնէ »	
Տիմէթսգա »	
Ֆիլիպէ »	
Կէրսիմէ »	
Հարքէօյիս »	
Ամէմ նէկբագ »	

ՔԵԼԵԿ ԴԵԿՏԵՄԲԵՐ 14

Թաղդան սէրեմ քիլէ	40--45
Գրբրմ » »	37 · 38
Իսմանիլ » »	38--45
Բուսիլի Պաղրգ » »	22 · 24
Բուսիլի Պուրգազ » »	27
» 2 » »	28
» 3 » »	29
Խարաա գրբնօլ » »	22—28
Իսմանիլ » »	
» 2 » »	
Բուսիլի Պուրկազ գրբրբնա » »	25 · 26
Բուսիլի Պաղրգ » »	22
» 2 » »	23
» 3 » »	24
Սամսոն սէրեմ » »	
Սամսուն գրբրբնա » »	
Գարաա գոգօրօղ (Մրբրբ պաս գաղ) »	19
Բուսիլի օսմանը մալիս ֆեգ տանէ »	
Խարարիլ »	
արբա բուսիլի վէ Ամասրա »	13—13½
Զաֆտար »	
Բուսիլի քէմէն Թանուսու »	
Ամասրա » » »	

Պարատէ զիբբ օլնանն սէրեմ վէ գրբրբնա պաս-գաղ վէ արբա 556·000 քիլէ մէմուա պաս լուսնար

ՄԷՃՄՈՒԱՑԸ ՀԱՎԱՏԻՍ

ՄԷՄՈՒՐԼԱՐԸՆԸՆ ԻՍՄ ՎԷ ՄԱՀԱԼԼԷՐԻ

ԱՅԻԹԱՆԷ · Պէօյի-ք Եէնի խանտա · Թ-իւլկնճանճ Յովակիմ։

ԷԶՄԻՐ · Սիմճեան Յովհաննէս աղա · Սահաթճը։

ՊՐՈՒՍԱ · Կէմիճեան Նշան աղա։

ԼՅԻՐՆԷ · Պրուսալը Յովսէփ աղա։

ՎԱՐՆԱ · Իզմիրլի Պատճեան Կարապետ աղա։

ԱՏԱՆԱ · Բալամուտ օղլու Յակոբ աղա։

ՊԻԼԷՃԻԿ · Տէրգուսիթ օղլու Պետրոս աղա։

ԳԱՅՍԷՐԻԷ · Պէշլէրեան Խորոմ Պէյ։

ԷՆԴԱՐԷ · Սիմեօր Ճիւմանի Լէօնարտ։

ԼԷԿԻՆ · Թարագճեան Յովսէփ աղա։

ՊԱՂՏԱՏ վէ ՄՈՒՍՈՒԼ · Աբիկեան Թումաս աղա։

ՄԱՐԱՇ · Զօրպաճը օղլու Հաճի Տէվլէթ աղա։

ԵՐԶՐՈՒՄ · Շապանեան Գրիգոր աղա։

ՄԻՒԵԼԻՖԻ ԴԱԶԷԹԱ

ՅՈՎՍԷՓ ՎԱՐԴԱՆԵԱՆ

ԳԱԼԱԹԱՏԱ ԼՈՒՍԱՒՈՐԴԶ ԲԻԼԻՍԷՍԻ
ԳԱՐԾԱՍԱՆՏԱ Յ· ՄԻՒՀԷԼՏԻՍԵԱՆԸՆ
ԹԱՊԻԱՆԷՍԻՆՏԷ